

Նետեալ բերկրառիթ տեղեկութիւնը  
ոչ միայն արհեստասէր՝ այլ և համայն  
մերազնէից ու շադրութեան և միսիթաբու-  
թեան արժանի է:

## ԵՐՈՒԵՍՏԸՆԿԵՆ

Ցանկաւոանի մէջ զսնուող արհեստագիտներն  
որչափ որ քաջալիրութիւն չը տեսնելով եւ չը զբո-  
նելով աննշան մնացած են, այնքան ալ իրենց հրա-  
շալի եւ մոտաց ու հանճարի ծնունդն եղող գործե-  
րովն նշանաւոր հանդիմացած են ոչ միայն Տաճկաւ-  
տանի մէջ, այլ եւ ընդհանուր Եւրոպայի առջև:

Մեր այս ընտեղ համատաելու համար թէն կըր-  
նանը խիստ շատ օրինակներ յսուաշ բերել, բայց առ  
այժմ այսօր ասոնց մէկուն վրայ խօսինք, որ նոր  
բան մ'է:

Արքունի առաջազրութ Քէմհամեան Վսեմ. Որ-  
դիկ էֆէնտիփ տունը պատեհութիւն ունեցանք ան-  
ցեալ գիշեր գոյգ մը խննօլ տեսնելու, որք յատկա-  
պէս կայսերական պալատան համար շինուեր էին,  
եւ զորս առաջին անգամ տեսնելուս առաջ չա-  
փազանցութեան կլսենիք թէ զմայլեցանք, եւ ան-  
հնարին է որ մարդ տեսնէ զայն եւ լըսքանչանայ:  
Որպինտեն այդ խննօլներուն վրայ տարուած աշ-  
խատութեանը մէջ արուեստն ու բնուշ իւնը իրարու-  
նետ կը մրցին, Հայ արհեստագիտին հրասքանչ առ-  
գանքը կը փայլի, եւ տարուած աշխատութիւնը սոյն  
ծնուակերտին մէջ հայտնի նման ակներեւ կտնենուի,  
մէկ խօսքով հրաշակերտ մը՝ որ Թագաւորաց պա-  
լատներու և մբագիներու մէջ դրուելու արժանի է:

Սոյն զործը, որ տասն ամսուան անխոնչ աշխա-  
տութեան մը արիլինքն է, մարդ տասը տարի ալ  
դննելու ըլլայ գարձեալ քյաղենար:

Փայտին վրայ բանդակուած վայրի կենդանիները,  
թոյունները, լեռներն ու գաշտերն ամբան բնական  
եւ գիտնիկ կերպով փորուած էին, որ բոլորովն  
անթերի զործ մը ըստելու արժանի էր, եւ եթէ պա-  
կանական մը կայ, այն ալ բանդակագործ հեղինա-  
կին իրշեալ կենդաննեաց կենդանական շունչ մը չը  
կարենաւ տայն եղած էր:

Սոյն գերազանց զործը դիտած ատենիս, բարե-  
կամ մը կը կենար մեր բովը, որ սա եւս իրեն յա-

տուկ նիւղին մէջ լնտիր և Նշանաւոր արուեստա-  
գէտ մը բլատով, նկատեկալ զիառողութիւնն ըրաւ ըս-  
տով թէ, « Շատ հաւանական է որ այսքան նուրբ զը-  
րիչ մը արծաթի եւ սոկոյ վրայ կարելի ըլլայ քան-  
դակել, իսկ փայտի մը վրայ մեծ աշխատութեան եւ  
շատ արօւեստի պէտք ունիք: »

Մեր այս տողերը գրելով, ը կարծուի թէ շողո-  
րորդել կուղենք լւսեմ. Արդիկ էֆէնտին, որովհիտու-  
իրեն նման մէծ ու նշանաւոր արուեստագէտ մը ա-  
ւելորդ է ըսել թէ մեր գովեստներուն պէտք չունի  
եւ որոյ տաղանդն արդէն նաևնչած է աշխարհ:

Մեր միայն տեսնելով եւ ճանչելով սոյն հրաշա-  
կերտ զոյգ մը գործոց գերազանց ընտրութիւնն աւ  
անդուռութիւնը, պարտի համարեցանք մեր զգացման  
գաղափարն յայտնել հրապարակաւ ի քաջակերութիւն  
արհեստագէտ մօրեւեստ, փափարելով միանգամայն  
որ մեր ազգին մէջ աւելի եւս Քէմհամեաններ եւ  
ասոր նման յաջորդութեամբ համարեցին փայլեցնող  
արօւեստագէտներ տեսնելու բաղդաւորաւթիւնն ու-  
նենամբ:

Մամուլ. թ. 523. Հակա. 29.

ՅՈՒԿՈԲ ՊԵՂ ՊՈԼԵԱՆ

Աւրբաթ օր (Հոկտ. 31) Փարիզէն քաշուած  
չեռագիր մը ծանոյց թէ Պալեան վսեմաշուք Յա-  
կոր պէտք որ ժամանակէ մ' ի վեր Փարիզ կը  
գտնուէր Հինգշարժմի առաւեօտ իր մահկանացուն  
Բնիքիր է:

Պալեան աղնուաշուք գերդաստանին այս ընտիր  
անդամը՝ իր առաքինի վարուքը գրագիտական ճա-  
շակաւը ազգասիրական գործերովը թէ մե-  
ւանդ իր արուեստագիտական հանճարովը թէ մե-  
րաշնէից և թէ օտարաց մէջ երեելի հանդիսա-  
ցած և ամենուն սիրելի եղած էր հետևաբար  
այսպիսի կարևոր անձի մը կորուստը դառն և ող-  
բալի է:

Հայրենիք թ. 271. Նոյեմ. 4.

Վ. յս առթիւ հանգուցեալ և բարեյի-  
շատակ Յակոբ Պալեանի համար Օրա-  
գոյ գրած մի յօդուածը յաջորդ ամսա-  
գրոց միոյն մէջ կամփոփեմք: